

## Խ ՆՉՊԵՍ ԴԻԵՑՆԵԼ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Մանոթ իրողութիւն է որ մանուկները զիւրաւ կը հիւանդանան եւ շուտ կը մեռնին, մանաւանդ առաջին ամիսներուն: Նորածին մը այնքան դիւրաւ կրնայ մեռնիլ, որքան 80 տարեկան ծերունի մը: Մանուկներու մահուան զիւրաւը պատճառները երեք են: — ի ծնէ տկարութիւն կամ ժառանգական հիւանդութիւններ, թոքային հիւանդութիւններ (թոքատապ եւայլն) եւ մանաւանդ փորհարութիւն ու ընդհանրապէս մարսողական գործարաններու խանդարում: Մանուկներու մէջ պատահած մահերու մէկ երբորդին պատճառն է փորհարութիւնը (gastro-enteritis):

Անկանոն զիւրաւմ, չափազանց սնունդ, մանաւանդ տաք ամիսներուն (Յուլիս Օգոստոս), ահա փորհարութեան եւ հետեւարար մանուկներու մահուան կարեւոր պատճառները: Մայրերը ընդհանրապէս եւ հայ մայրերը մասնաւորապէս, զիւրաւմի տարրական կանոններուն տեղեակ չեն եւ եթէ զիւրեն, կ'անտեսեն:

Ահա այդ ահաւոր տղիտութեան դէմ է որ կ'ուզենք պայքարիլ եւ այս անգամ ամփոփ պատկեր մը տալ զիւրաւմի կանոններուն եւ չափերուն մասին:

I.— ՄՕՐ ԿԱԹՈՎ. ԴԻԵՑՈՒԻՄ.— Նորածինը իրաւունք ունի մօր կաթին, այսինքն պէտք է որ մայր մը անպատճառ նորածինը դիւրինէ իր կաթով:

Առաջին ինը ամիսներուն, ամենակատարեալ եւ անդիւս սնունդն է մօր կաթը: Ուզիշ տեսակ կաթ կամ տարբեր սնունդ պէտք է տալ մը այս անկարելիութեան պարագային եւ բժիշկի խորհուրդով: Մօր կաթով զիւրաւող մանուկները վեց անգամ աւելի քիչ կը մեռնին քան օտար կաթ կամ մնաւնդ ստացողները:

Դիւրաւմի իիմնական պայմանն է անոր կանոնաւորութիւնը: Բազմաթիւ մայրեր գէշ եւ զնասակար սովորութիւնը ընտրած են մանկան կաթ տալ ամէն անգամ որ լայ, «ձայնը կտրելու», կամ կարծեցեալ անօթութիւնը յագեցնելու համար: Եւ կ'ստանան ճիշդ հակառակ արդինքը: Մայրեր, եթէ կ'ուզէք որ ձեր մանուկը կանոնաւորաբար աճի եւ զարգանայ, առողջ, առոյգ եւ հանդարտ ըլլայ, եթէ կ'ուզէք զիւրաւմի 10—12 ամիսներուն շատ նեղութիւն չկրել, ձեր զաւակները կանոնաւորութեան վարժեցուցէք եւ կաթ տուէք որոշ ժամերու եւ որոշ քանակութեամբ: Ժամացոյցը եւ կշիռը անհրաժեշտ օժանդակներն են զիւրաւմին: Անկարելիութեան պարագային կշիռը կարելի է զանց ընել, մանաւանդ երբ մանուկը մարսողական գործարաններու խանդարում (փսխունք, փորհարութիւն եւայլն) չունի եւ կանոնաւորաբար կ'աճի: Այս կէտը հակա-

կշռելու համար, անհրաժեշտ է շարաթը կամ գէթ ամիսը անդամ մը մանուկը կշռել:

Օրական քանի անգամ կաթ պէտք է տալ.— Եթէ մանուկը առողջ եւ լաւ կազմուած է վեց անգամը կը բաւէ, երեք ժամը անգամ մը, առաւօտեան 6ին մինչեւ երեկոյեան 9, եւ կամ 7—10: Իսկ եթէ տկար ծնած է, եօթը անգամ, երկուբուկէս ժամը անգամ մը, նոյն ժամանակամիջոցին մէջ: Դալով գիշերուայ ճաշին, լաւ է մանուկը չվարժեցնել եւ ձգել որ ամրողջ գիշերը հանդարտ քնանար: Կրթութեան, վարժութեան խնդիր է: Ի հարկին մինչեւ չորրորդ ամիսը կարելի է մէկ անգամ ալ գիշերը տալ, առաւօտեան ժամը 2 կամ 3ին:

Ի՞նչ քանակութեամբ կաթ պէտք է տալ.— Հնդհանուր թիւր միայն պիտի տամ Առաջին շարթուայ քանակութիւնները նորմն են զրեթէ բոլորին համար, սակայն սովորորդ օրէն սկսեալ կրնայ տարրերի մանուկին կազմուածքին, մարսողութեան եւ ուրիշ տուեալներու համաձայն:

Առաջին օր	ոչինչ	Երդ	300
2րդ	»	80 կրամ	350
3րդ	»	200	420
4րդ	»	240	480

Յետոյ հետզիւտէ աւելցնել, այնպէս որ մանուկը ստանայ հետեւեալ քանակութիւնները.

Երկրորդ ամիսէն սկսեալ, օրական	600 կրամ
Հինգերորդ » » »	900 »
Տասներորդ » » »	1000 »

Այս քանակութիւնները պէտք է բաժնել 7ով կամ 6ով, նայած ճաշերու թուին:

II.— ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԴԻԵՑՈՒՄ.— Սկզբունքով պէտք է որ մայր մը գէթ մինչեւ չորրորդ ամիսը իր կաթով զիեցնէ: Անկարելիութեան պարագային ընդհանրապէս կովի կաթ կը տրուի: Սակայն պէտք է ջուր խառնել եւ շաքար դնել: Առաջին ամսուն մէկ չափ ջուր, երկու չափ կաթ: Մինչեւ վեցերրորդ ամիսը, իւրաքանչիւր ճաշին, կաթնաշիշին մէջ լեցնել 15—20 կրամ ջուր (մէկ ապուրի դլալ) եւ վրան աւելցնել այնքան կաթ, որքան անհրաժեշտ է ամբողջացնելու համար մանկան տրուելիք քանակութիւնը (տես վերոյիշեալ թիւերը):

Վեցերրորդ ամիսէն սկսեալ զուտ կաթ պէտք է տալ: Օրական 1 լիտրէն (1000 կրամ) աւելի պէտք չէ տալ: Կաթին սէրը պէտք է առնել նախապէս:

Ուրիշ առթիւ պիտի ծանրանանք կարգ մը կարեւոր մանրամասնութիւններու վրայ:

Բժ. Ե. ԱՐԹՈՂՆ